

"Droschak"
ORGANE
de la Fédération
Rév. L. Armenian.

ԴՐՈՇԱԿ

Հ. Պ. ԲԱՐԵՎԻ
Rédaction du "Droschak"
GENÈVE (Suisse)

"ՀԱՅ ՅԵԼԱՓՈԽՈՎԿԱՆ ԴԱՁՆԾԿՑՈՒԹԵԸՆ" ՕՐԳԱՆ

ԾԱԳԷՑ-ՖԱՐԱՍ

(ՄԱՐԶԱՐ ԳԱՅՐԻԵԼԵԱՆ)

2/14 յանիս 97.

Դարձեալ գոյժ մը եղիպտոսէն:

Դաշնակցութեան համեմատաբար նոր զինորներէն մէկը, որ վերջերս սկսած էր լուրջ ու անձնուրաց գործունեալթիւն մը՝ յունիս 2/14-ին գոհ գնաց ժանտառենդին նիկոսիո (Կիոպրոս) հիւանդանոյին մէջ։

Հեռու ծնողներէ ու գուրգուրացող ընկերներէ հիւանդանոյին տիսուր ու սառն մենաթեան մէջ անհետացող մեր ընկերոջ, իր պարտականութիւնը կառարելու ատեն ինչող զինուորի յիշատակին Դաշնակցութիւնը կը նծայէ իր խօսապէս զգացած յարգանքը։

ԽԱՅ ԹԻ ՅԵԼԱՓՈԽՈՎՈՒԹԻՒՆ

Երիտասարդ Թիւրքիան քայլայելու փորձեր են անուն Սուլթանը ներում է շնորհել, ով կը խոստանայ իր հակատէրունական ընթացքը փոխել։ Այս ժամանակի երբ մի ձեռքով դատի է քաշել „Մէշմէրէթիւն“ զեկավարներին, բանտարկել է անմեղ սահմանադրական Քէմալ թէլին, զինուորական դատի է մնջարկել բաղմաթիւ թիւրք ուստոնդների, միւս՝ ձախ ձեռքով ամենորմածաբար ներման իրադէ է ուղարկում իր յառուկ պատգամաւորի լրտեսապետ Ահմետ փաշայի հետ Պարիզ Ժընև, անշացի ոյեղափոխական նրանց պաշտօններ ու ոռոգիներ։ Եւ ահա Թիւրք յեղափոխականների^(*) մի մասը արդէն սակարկութեան մէջ է մտել և երազում է Թիւրքիա վերադառնալ։

Մի երկու առի առաջ, երբ հայկական յեղափոխութիւնը յուսահատութեան էր հասցըել Թիւրքիայի բարբարութիւնը մարդկանց, այն ժամանակ, երբ տէրութիւնը կօրուսակց փրկելու համար Թիւրքերը մի ծեղ էին պոռաւում խեղդելուց ազատուելու համար, Երիտասարդ Թիւրքերը նորից զուուի բարձրացրին կարծ ժամանակի մէջ առաջ եկան ոկազմակերպութիւններն արքունում, Պարիզում, Եղիպտոսում. . . . Մուրադ թէյ կառարեալ սարսափ էին դարձել տաճկ կառավարութեան համար։ Սուլթանի յաճախակի դիմունները, մերժողական պատասխանի էին արժանանում։

Երէկ դեռ Մուրադ թէյ—որ երիտասարդ թիւրքերի մի մասի պարագուումն էր—խրոխացած շանթեր էր արձակում որպանաւորին դէմ։ Խակ այսօք . . . ինչ որ պարմաններ դնելով, ժաղախարքի արիւն ծծող մի վարչութեան հետ, հօմպրօմիսներ անելով. յեղափոխութեան և բռնութեան միջև՝ հրաժեշտ է տալիս իր սկզբունքներին։

Այս ի՞նչ հանելուկ է։ Այդ ի՞նչ տեսակ յեղափոխական կուսակցութիւն է—ակամայ հարց և ծագում մըր գլխում։

1877 թիւն, երբ բուլղարական և այլ սրաւոնական ազգերի ազատութիւնը պատճառ բռնած՝ Առուսիան իր թաթիւն էր մեկնում „մարդարարար“ իհաշին Թիւրքիայի իր երկիրը մեծացնելու։ Երբ Տաճկաստանը արդէն յուրը կորցրել էր սուլթան Ազիզի օրով իր տըթահանչակ պատութիւնը շարունակելու—ծագեց պալատական մի խմբակ, որ ժամանակաւոր յաղթութիւն տանելով բռնապետութեան դլիսին, ինքն էլ շուտով զոհ գնաց գեւ Համբդի խարերայ գաւերին, առանց ցաւկցութեան իսկ արժանանալու ժողովրդի կողմէց։

Երիտասարդ Թիւրքերը միշտ զլուկ են բարձրացրել երբ Տաճկաստանի ամբողջութեանը վասնդ է սպառնում եղել։ Այդ է եղել Միտհաթ փաշայի օրով, այդ եղաւ և այս վերջին անգամ։

Այս է վիճակը վերելից եկած բոլոր յեղափոխութիւնների, որոնք չեն եղել հիմնած ժողովրդի վրայ Միմայն այն կոխին է յարաւել, որ բղուում է ժողովրդից, և միմիայն այն յեղափոխական կազմակերպութիւնն է մայուն, որը մարմնացնում է ժողովրդի բողոքը։

Այդ ժողովրդական բնաւորութիւնը կրում է հայկական Ըարժուամբ: Այս մի ժողովուրդ, որը չնայած իր կեանքի տաժանելի պայմաններին՝ ապրում էր իր Մայրենի հողի վրայ, տանելով ամեն տեսակ զրկանք, լիներ դա ընտանեկան թէ կրնական: Նա բաժին էր տալիս կենեցքողին, թալանողին, և իզարմանս բոլոր կուլտուրական ազգերի, կարողանում էր տնտեսապէս աւելի բարձր դժուել, քան իր հարեւան արտօնւած քիւրդ և թիւրք տարրերը: Կուլտուրական այդ ժողովուրդը շունչը բերանը հասած՝ կրում էր շղթան . . .

Բայց Բեռլինի ոփրկարար¹¹ վեհաժխողվից յետոյ խնդիրը այլ կերպարանք առաւ: Թիւրքիան պարտաւոր էր¹² բարենորոգութիւններ մտցնել այն գաւառներում, ուր հայերը մեծամասնութիւն էին կազմում: Իսկ հայերի թիւրք տեղ-տեղ 50-60% ից աւելի էր բարենորոգել խոստացած 6 վիլայեթներում:

Եւրոպան խիզճը հանգստացնելու համար այդ կարկատանը անելուց յետոյ, ձգեց մեզ բաղդի բերմունքին:

Այդ օրից Թիւրքիան պարտաւոր է՝ զգում ապացուցանել եւրոպացիներին, թէ ամեն տեղ հայ ժողովուրդը փոքրամասնութիւն է կազմում: Իրականութեան մէջ ևս այդ բանը ստեղծելու համար, չինայեց ոչ մի միջոց:

Չանաց այնպիսի պայմաններ ստեղծել որին ոչ մի կուլտուրական ժողովուրդ չէր կարող ապրել: Պատերազմից անանկացած կառավարութիւնը իր հարկային նորանոր բերներով ծանրացաւ ժողովրդի վրայ: Առանց երկրին յարմարութիւններ տալու, առանց ճանապարհներ և վաճառանոցներ բանալու, սկսաւ նահապետական այդ երկրում դրամով պահանջել տուրքերը: Զինեց քրողական ցեղեր, բացարձակ իրաւունք տալով նրանց աւերել Հայաստանը, և դրանով հասաւ երկու նպատակի. մի. կողմից երկրի անհանգիստ տարրերը իրար հետ կուտացնելով՝ ինքը ազատ մնաց այս կեսվայրենի չտանգաւոր ցեղերի զապելու նախք ու նեղութիւնից միւս կողմից՝ հայկական տարրը զգւած, զրկած իր ապրուստի միջոցից, սկսաւ գաղթել և գատարկել երկիրը:

Քրդերի աւարառութիւնների իրք հետևանք, տիրում է Հայաստանում կեանքի և գյուքի կատարեալ անապահովութիւն, — քայլքայիչ մի պարման, որ ամեն մի կուլտուրական ժողովրդի կըստիպի մասսմբ թողնել հեռանալ իսկ գլխաւոր մասին դիմել զէնքով դիմադրութեան՝ Յեղափութեան:

Հայ ժողովուրդը շատ լաւ տեսնում էր, որ քիւրդը և նոյն իսկ իրենց հետ թշնամացած թիւրք տարրը, միմիայն գործիք են լոլի կառավարութեան ձեռքում: . . . Բայց այդ բանը զգո՞ւմ էին տաճիկ և քիւրդ ժողովուրդը . . .

Սըանք են պատճառները հայ ժողովրդի յեղափոխական շարժման: Ժողովուրդի վերը յիշած հասկացութիւնն էր, որ իր կնիքը դրաւ մեր յեղափոխական կազմիկութեան վրայ:

Եւ սկսաւ յեղափոխութիւնը:

Երբ թիւրք կառավարութիւնը իր վայրագութեան չափ ու սահմանին անդիտակ՝ Սասունի կոտորածով իր ոճարագործ հանդէս եկաւ Եւրոպայի առաջ, Եւրոպական հասարակութիւնը հասկացաւ այդ հրեշային քաղաքականութիւնը և նրա զայրութի ճնշման տակ Եւրոպական դահլիճները սկսան իրենց դիւանագիտական խաղերը:

Երեք տարրւայ հայ յեղափոխական Ըարժուամբ և դրան հետեանք դիւանագիտական միջամտութիւնը, այն սատիճան յուսահատեցրին թիւրքերին, որ ամեն մէկը մի միջոց էր պառտում այդ դրութիւնից աղատելու հայկական սարսափելի կոտորածների ժամանակ իսկ, թիւրք ժողովուրդը ճանաչեց իր դարեւոր հարեւանի գէմ որոգայթ լարող դիւային երեսը, և իր հայ դրացուն շատ տեղ պաշտպանելով՝ ապացուցեց նստակեաց ժողովուրդների ընդհանուր շահերի գոյութիւնը:

Այդ հասկացաւ թիւրք ժողովուրդը: Նոյնը հասկացած նրա թուլամորթ ինգելիգենտ տարրը: Ընդհակառակը, նա սարսափած Սօլյուսիների Ճառերից, արհետական միջոցով, կարծում էր, կարող կը լինի փրկել գլորւող կառավարութիւնը:

Պետութեան անկ ման վախը միայն, ծագած տագն ապը առաջ բերին Երիտասարդ Թիւրքիայի արդի կազմակերպութիւնը, և ոչ թէ իրենց ժողովրդի և նրա հետ բաղդակից հայ և այլ նստակեաց ժողովրդների տաժանելի վիճակի գիտակցութիւնը:

Տագնապը քանի գնում մեծանում էր, դրա հետ մեծանում էր և Երիտասարդ Թիւրքիայի կազմակերպութիւնը: Օգոստոս 14-ի գեպքը վհատիչ կերպով ճնշեց երիտասարդներին, գլուխները կորցրել էին նրանցից մի քանիսը կարողացան ըմբռնել, որ իրենց փրկութիւնը թիւրք ժողովրդի յեղափոխութեան մէջն է, և թէ միմիայն հայ ժողովրդի հետ ձեռք ձեռքի տւած կարող կը լինին տապալել ընդհանուր թշնամուն. այս ճշմարիտ մոքի ճնունդն է Երիտասարդ Թիւրքիայի երեսը պարզ անող գեպի թիւրք ամբոխը ուղղական միակ կոչը: Այս մի մասը:

Միւս մասը խարխափում էր ցնորական երազների մէջ: Կրետական և այլ տագնապալից ինդիլները աւելի մեծանում էին երկու տեսակ մտածող թիւրք երիտասարդների միջև նշմարւած անջրպետը:

Ցունական պարտութիւնը մի զարիչ միջնադէպ էր մաքրելու պատահական յեղափոխականներին: Երբ թիւրքերի արժան յաղթութիւնները տէրութեան քայլքայիչ վտանգը ըստ երկային չքացրին, այդ արտաքին երկոյթներով յափշտակւող ոյ յեղափոխականները՝ սկսան կակղել: Եւ հասաւ այնտեղ, որ հայերիս յոյներին նկատմամբ արտայարտած համակարգութիւնը, մի տեսակ հակածրագրային և „ոճրագոյն“ ցոյցեր նկատեցան, իսկ ամենամեծ ձեռնածու Մուրադ բեյ

Համարձակեցաւ, ֆրանսերէն լեզով մի ստոր գրութեամբ, իմիջի այլոց մեղադրել հայ տարը, թէ նա իր իր յարձակումները միշտ ուղղած է խաղաղ տաճիկ ժողովրդի դէմ, մզկիթների վրայ ևայլն: Այս մի ճարպիկ խաղ էր սուլթանին հաճոյանալու համար և Սուրադ քէյ հասաւ իր նպատակին: Սուլթանը նրան ներում է, նշանակելով. . . հարեմի ներինապես:

Ահա ձեզ նոր տեսակի յեղափոխականներ (^(*)), որոնք ծուռում են միշտ ոյժի կողմը, որոնց գոյութեան իրաւունքը մամայն քաղաքական ամբողջութիւն պահեն է: Դուք, ողորմելիներ, սխալում էր ձեր հաշիւների մէջ գուք խարւած առերևոյթ յաղթութիւններից, մոռանում էր, որ կառավարութիւնը հասցրել է երկիրը վերջին ծայր թշւառութեան: Շատ չի անցնիլ, նորից Թիւրքիան կ'ընկնի աւելի սոսկալի տագնապի մէջ, այն ժամանակ կ'ուզենաք դառնալ դէպի յեղափոխութիւն, բայց դուք կ'արտաքսւիք, դաւաճան անունը ճակատների կացրած ձեր արիւնակից իսկական յեղափոխականների կողմց: Մոռանում էր, անմիտներ, այն բոլոր ուժինները, որի վրայ հիմնած է ներկայ վարչութիւնը, յոռանում էր տնտեսապէս քայքայւած ժողովուրդը: Դուք համբոյրով մօտենում էր այն ձեռքին, որը նոյն իսկ ձեր վկայութեամբ թաթախւած է անմեղների արիւնով այդ գոսացած ձեռքին, որ քանդեց Թիւրքիայի հիմքը... Այդ ի՞նչ փոփոխութիւններ են, որ կարողացան հաշտեցնել . . . սուլթանի քաղցր հայեացքը և նրա սեղանից իր փշունքներ ձեր առաջ թափւած սև դրամները:

Ձեր ամբողջ յեղափոխութիւնը հիմնած էր հակառակորդի ժողովութեան վրայ, և դուք սահմերդներ^(*), ինչպէս մի տարի առաջ դաւաճանեցիք սուլթանին, այսօր էլ ծախում էր յեղափոխական դրօշակը: Հեռացէք, և շուտ, բայց միք մոռանալ պատմութեան դատավճիռը:

Մեր վերջին խօսքը ուղղում ենք ժողովրդի շահը հասկացող թիւրք երիտասարդութեան միւս մասին:

Հակառակորդը համեմատաբար ուժեղացած ժամանակ պատերազմի դաշտը թողնող ընկերների դատավճիռը կը տայ մօտիկ ապագան:

Շատ չի անցնիլ, ահարկու կոտորածների վրէժիւնդիր ժողովուրդը, տնտեսական քայքայման հասցրւած հայ ազգը, չի թողնիլ հանգիստ քնել 19-դ դարու Դահմապետին, որ պիտի գլորւի, իր հետ տանելով ամբողջ ներկայ սիստեմը:

Օր առաջ փրկելու համար ձեր ապագան դուք էլ մօտեցէք ձեր ժողովրդին, տեսէք նրա խոպտառակ վիճակը, տնտեսապէս համեմատաբար միայն պակաս այդ դժբախտ ժողովուրդը հասկացէք նրա թաւը և նրա բնագդաբար ըմբռնումը դարձրէք գիտակցական համոզում: Կազմակերպեցէք ներքին յեղափոխութիւն և այնպէս եկէք թող հետ միասին կուելու ընդհանուր

թշնամու դէմ: Միայն այս պայմանով դուք կարող եք վստահ լինել մեր աջակցութեան վրայ, երբ դէն շպոտած կը լինիք ձեր ծրագիրներից տաճկական գերիշխանութեան և ի՞նչ որ պատմական իրաւունքների անչեղեղ յաւակնութիւնները:

Ծտապեցէք, եթէ ոչ, կըստրջանաք և այն ժամանակ արդէն ո՞ւ կը լինի:

Աւրեմն, առաջ, թիւրք ընկերներ, կուենք աղատութեան համար: Անէնքով թաղեցէք ձեր գաւաճան ընկերներին և ցոյց տէք, որ կան և ձեր մէջ ժողովրդի դատը հասկացող գիտակից յեղափոխականներ:

ՆԱՍԱԿ ՑԱԳԻՒ-ԳԱՐԱՀԻՍԱՐԻՑ

^{1/13} Ժունիս 97

Աերջերս, ամէն ժամանակէ աւելի, կը կրկնսի նորէն կէս-կատակերգական՝ կէս-հեգնական այն բառը, որ ամէն հայու դէմքին վրայ ցաւագին կծկում մը յառաջ կը բերէ միշտ տիսուր, կսկցնող յիշատակներ արթնցը-նելով: Իբրև թէ Բարենորոգումներ, հիմնարո բարենորոգումներ հաստատւած ըլլան ամբողջ Հայաստանի մէջ:

Շատեր թերևս խարսին երևոյթներէն, որովհետեւ քանի մը հայ ժանդարմ՝ և քանի մը անիմիզ ապեկարներ (իբրև թէ քրիստոնեայ) օգնական-կառավարիչ անւանւած են: Մենք հիմա ցոյց պիտի տանք այդ կարծեցեալ բարենորոգումները իրենց իսկական գոյներով:

Անցեալին վրայ խօսելու մտադիր չենք. թէպէտե թիւրքը բարենորոգում բառը ստեղծելով խօստավանեցաւ արդէն խժդութիւններու գոյութիւնը անցեալին մէջ:

Արդարադատ սուլթանը հրամայելէ ետք, որ ամէն տեղ կոտորածներ կատարւին, բարձրագոյն իրատէով արտօնած էր այդ աշաւոր ջարդերու սարսափին տակ կրօնափոխ եղող հայերուն՝ իրենց նախկին կրօնին դառնալ: Եղր տակավին թարմ էր այդ հրամանը, քանի մը հայեր յաջողեցան իրենց հայրենի կրօնին գիրկը դառնալ: իսկ հիմա՝ քիչ մը հիննալովը՝ իր ազդեցութիւնը կրոնցնոցուցած կը թէի, ու մօտ օրէն թերևս գոյութիւնն ալ մոռցըւի: Այս օրերս, քաղաքիս մերձակայ Գոյուլու-Հիսար աւանի բնակիչներէն քանի մը կրօնափոխ հայեր բողոքագրով մը դիմեցին տեղիս կառավարչին, խնդրելով սատիկաններու օգնութեամբ քաղաք փոխադրել իրենց ընտանիքը, յիշել տալով մինոյն ատեն տարի մը առաջ իրենց կրօնափոխ մէկ դրացուհին՝ այդ ճամբուն վրայ զինորդներէ չարաչար բռնաբարւած ըլլալը, որու մասին կառավարութիւնը սուտխուլ եղած էր: Քաղաքապետը՝ առանց ամշնալու, բողոքողները վանտեց ըսելով. Ակորաւեցէք, անպիտաններ, գիրզին մէջ մահմետականութիւն կը դաւանիք, ու երբ քաղաք կուգաք քրիստոնեայ ըլլալ կ'ուղէք ևայլն: Թէպէտե խեղձերը ըսին՝ թէ այդ գիրզին ակրոջովին թիւրք ըլլալուն համար, վախիերնուն մահմետականութիւնը դաւանել կը կեղծեն:

Ասկայն դարձեալ համար միասին կուելու ընդհանուր

Այս օրերս թիւրք խուժանը ծայր աստիճան գրգռուած է յոյն ժողովուրդին գէմ. մասնաւոր առիթի մը կըսպասեն կոտորելու, ուրէկէ անշուշտ հայեր ալ իրենց արդար բաժինը պիտի ունենան (՝):

Գլխաւոր շուկային մէջ, խուժանը գրօշակ պարզած՝ կամաւոր զօրք կը գրին Յունաստանի դէմ կուելու համար. այդ կամաւորները բացէ ի բաց կ'ըսեն, ՞նախ կեավուրները սպաննենք պիտի հոս, եաքը պատերազմի երթանք։ Կառավարութիւնը, ինչպէս կը գուշակէք, գործին չեկած խօսքիրը չմելու կուտայ:

Հայերէն երկու տարի զինսորական տուրք չգանձելով համայւած է. եկու տես, որ հիմա ալ տեղական գանձարանը բոլորովին պարապ է, մուկերուն ճիրիտ խաղալու յատկացուած. կառավարիչը բարկանալով հայերուն ըստ կառավարութիւնները որո՞ւ համար են, զմելի մը չունեցող իներջ հայո՞ւն, թէ հաւատացեալ թիւրք ժողովուրդին. շուկայի մէջ տուանց զէնքի պարտող թիւրքը ճշմարիտ թիւրք չեւ սեպւիր, Մուհամետի արժանի զաւակը չէ, ամենին ալ զինւած են. ուր է կառավարութեան խիստ արգելումները։ Բայց գուք՝ ալ իրաւունք ունիք խորհելու. կանոնը բացառութիւններով է, որ կը հաստատի։

Ասկէ առաջ՝ տպւած յայտարարութիւններով ազդարարեցաւ, որ զէնք կրելը ժողովուրդին խիստ կերպով արգիւած է. ունեցողը սանկ պիտի ընեն նանկ պիտի ընեն։ Այդ ազդարարութիւնները որո՞ւ համար են, զմելի մը չունեցող իներջ հայո՞ւն, թէ հաւատացեալ թիւրք ժողովուրդին. շուկայի մէջ տուանց զէնքի պարտող թիւրքը ճշմարիտ թիւրք չեւ սեպւիր, Մուհամետի արժանի զաւակը չէ, ամենին ալ զինւած են. ուր է կառավարութեան խիստ արգելումները։ Բայց գուք՝ ալ իրաւունք ունիք խորհելու. կանոնը բացառութիւններով է, որ կը հաստատի։

Մինչդեռ այսքան տագնապալի ու ձիգ դրութեան մէջ սրտագող կըսպասէր ժողովուրդը, յանկարծ ապրիլ 21-22-ի գէշերը, ժամը 5-ին ահագին իրարանցում մը տեղի ունեցաւ քաղաքին մէջ։ 40-ժանտարի և 250 զինսոր սինսներով զինւած՝ քաղաքին երկու արուարձաններէն իջան գէպի այդիները։ Այս գէպքը անմիջապէս ցնցեց ժողովուրդը. սարսափը ընդհանուր էր, առարտան գէմ ագոնք վերադարձան, բայց գէպքին շարժառիթը յայտնի չէ տակաւին։ Կառավարութիւնը լուր հանեց, թէ նշանաւոր աւազակ և փախստական Շէյխ-օղլին քանի մը ընկերներով ծխախոտ բերած է քաղաքին մօտ Գավագներ ըստած այդիներու թաղը, զօրքն ու ժանդարմները անոնք ձերբակալելու համար իրեւ թէ գացած են։ Բայց հայերը այդ վրանբաց սուտերէն խարելու ընդունակութիւննին կորսնցուցած են բարեբախտաբար։

Հետեւեալ երկու օրերը հանդարտ անցան, բայց յանկարծ չորեքշաբթի իրիկւան մօտ՝ առջնէն աւելի մէծ սարսափի մէջ ինկաւ քաղաքը։ Երկու թիւրք ոստիկաններ, մէկը՝ նշանաւոր ոճքագործ Քէօր Եաղուազ օղլու նազիմ, և միւսը՝ ժանտարի տասնապէտ։ Խամայիլ, զինովցած՝ կ'երթան յոյներուն թաղը, Աէժիրի պաշտօնատան գուռը, նոյն պաշտօնատան միւտիր յունապատակ Մավրիտին սպաննելու։ Փողոցին մէջ աղմուկը կը բարձրանայ. օգնական-կառավարչին ոստիկանը մօտը գտնւելով՝ վրայ. կը հասնի և կ'ուզէ արգելել. այդ պահուն բոլոր թաղեցի յոյները լացուկոծով կըսկըսին փախչել. ուրիշ անձ մըն ալ վրայ կը հասնի և ոստիկաննին հետ հազիւ. կը յաջողին համոզելով ետ դարձնել խոռովար սրիկանները։ Աերադարձին կառավարչի օգնականին ոստիկանը տուն մտնելով կը պատ-

մէ եղելութիւնը օդնականին, յայտնելով միանգամայն այդ չարագործներուն իրենց ձեռքը գտնւելը, բայց օդնականը, նիբօլաքի էֆ., շատ աղէկ գիտնալով կառավարութեան սկզբունքը՝ խոհեմութիւն կը համարի զէնքերով մէկտեղ ազատ ժողուզ անոնք։ Խաղաղութեան այդ գինով պահապանները չկրնալով իրենց մահմայտականի սև վրէժը մարել ոկեափուրի՛ կարմիր արիննին մէջ, մամբան Ռէժիմին գէտերէն մէկուն հանդբացելով՝ կ'ուզեն անկէ վրէժ առնել, աղմուկ բարձրացուցած ու իրենց գործին արգելք եղած ըլլալուն համար։ Խամայիլ՝ թուրքը քաշելով՝ կըսկսի ինեղծ գէտը քառական փառակէս տփել. այդ պահուն սակայն քաղաքապետը պատուհանը գտնելով՝ երկու ոստիկանն կը իսրուկէ կուտին տեղը, չարագործները բռնելու համար (՝)։ Երկու ոչ-գինով ոստիկանները սակայն կը կարողանան վերջապէս, դիմումը, այնպէս մը շարժիլ որ փախչին սուլթանին արժանի խաղաղութեան (՝՝՝) այդ պաշտօնեանները։ Մինչդեռ անոնք հրապէն պարպելով կըսկսի սականան քաղաքէն՝ ասդին ժամանական գործին արժին ու ուղարկուած շահարած շահարած ոչխարին պահուն լոյս հայ և յոյն անքուն մնացին։ Այդ գիշերը մինչեւ լոյս համար։

Հետեւեալ օրը այդ երկու չարագործները աղատ կը պատըտէին շուկային մէջ հերուներու կատարեալ հըպարտութեամբ ու իրենց շահատակութեան փառքով զլուխը կորմնցուցած շւարած ոչխարին եղան պահուն անդին կը վազգի վախուն մըն ալ առնեն իրենց քաղագործութեան համար։

Դժւար է երկրին դրութիւնը ամբողջ ու կատարեալ նկարագրել. այս իրողութիւնները աւելի մանրացած՝ կամ խոշորցած, կրկնապատկեցէք ու բազմապատկեցէք։

Ահա խօսւած բարենորոգութեանը ու ահա բարենորոգւած (՝) երկրի մը վիճակը քաղաքապետին պատույ խօսքերը սակայն չեն կրնար ազատել քաղաքը լարւած դրութենէն. իրենց արիւնուտ սուլթանէն սորվեր են կ'երկի, պատույ վրայ երդւըննալ այս տեղի քաղաքապետներն ու փաշանները։

Սրտիս մէջ վախ մը կայ. բարենորոգութեանը խօսքերով է, որ սկսան մըր խեղճ եղայլներուն ջարդերը երկրի մէկ ծալրէն մինչեւ միւսը բարենորոգութեանը շատ յեղյեղէկը չարագուցակ նշան մըն է արդեօք երիլլը նորէն կարմիր արիւնի մէջ թաթիմելու համար։

Շըղակայ հայ գիւղացիք սովորական խոհեմութիւն համարած են քանի մը օր անդամ մը թողուլ գիւղերը և մօտակայ լեռները փախչիլ. սարսափը մինչեւ ծուծերնին թափանցած է. Ոչ օգնութիւն կայ տեղէ մը և ոչ խրախոյս, նոյն խորհելու կարողութիւննին կորացուցած են, միայն խոնարհութեամբ թէ կառավարութեան ամենայտին պաշտօնեալ այսքուն նախարար։ Աէժիրի պահուն ասկէ կ'երթան համար։

Ազատ երկիրներու մէջ գտնեղը մըր եղայլները անշուշտ, վաղուց գիւղեն այս բոլորը, բայց կ'երկի թէ ամբողջ հայութիւնը իրենց անձին մէջ կը տեսնեն. Քանի որ իրենք ողջ ու աղատ են, Աղդը աղլես պէտք չունեցած կամ կ'արին անդին ապագայ այս այրերը լայն ըլլալ։ Կուփ գաշտին կ'արագար գուցած օգնականին ոստիկանը տուն մտնելով կը պատ-

թիւնը. ամէն կերպով տրամադիր են կռւելու. միայն միջը կը պահսի իրենց. մարդ կայ, բաւական է. կեանք չենք պահանջեր յեղափոխութիւնէ դասալիք եղող հայերէն. միայն ուժ, միջոց թող տան մեզի. ագ ալ բան մըն է: Մարդ կայ, բայց դատարկ են ձեռքերը. օգնութեան պէտք ունին. օտարներէն յուսալ ինքնութիւն է. իսկ եթէ աղատ ազգակիցներէն ըստանանք անխուսափելի կորուսը կըսպասէ մեզ:

Ու ով է մազաւորը, անոնք, որ երկրին մէջ կեցած՝ իրենց և իրենց եղայրներու կեանքը, պատիւը, ինչքը կը պաշտպանեն յամառաբար, թէ անոնք, որ իրենց փորէն ու իրենց. անձէն դուրս չեն տեսներ հայութիւնը:

Ո՞վ է մեղաւորը:

ՆԱՄԱԿ ՊԱԼՍԻՅ

10/22 յունի 97

Գազանները իրենց որջերուն մէջ ալ հանգիստ մը նալ չեն ուղեր:

Նախորդ տեղապահ Բարթուղիմոսը և իրենները ձեռքի տակէ կ'աշխատին:

Նուրեան—Զէյթունի մէծ մատնիչը յաւիտենականին առջև—իր հրէշի սև դէմքովը նորէն երեան կ'ելլայ նոր սարսափներ ստեղծելու հայ ժողովուրդի գլխուն:

Վերջերս կառավարութեան մտքին մէջ կասկածներ արթնցնելու և ձերբակալութիւններու մղել տալու համար՝ նուրեան նոր հնարքի մը կը դիմէ. ընսանկար մը կը իրէէ ոստիկանութեան նախարար Ծէֆիկ պէյին յայտնելով թէ ատ պատկերն է յեղափոխականի մը, որ նորերս մուած է Պոլիս սարսափելի երագրներ իրագործելու նպատակով: Ծէֆիկ պէյ անմիջապէս քննութիւն կը բանայ, լուսանկարը ոստիկանութեան Դուան հին աղէսներուն ցոյց կուտայ՝ անոնց կարծիքը առնելու համար: Մէջերնէն մէկը լուսանկարը կը ճանչնայ և կը յայտարարէ: թէ այդ մարդը մեռած է Վանի մէջ. անմիջապէս հեռագիր կը զարնւի վան և քննութենէ մը ետքը կը հաստատի այդ պաշտոնեարին ըսածը: Վերջապէս համոզում կը գոյացի՝ թէ նուրեանի նպատակը ուրիշ բան չէր, բայց եթէ կառավարութիւնը մղել խստութիւններ իգործ դնելու և խոցընդոտներ հանելու ազգային արդի վարչութեան դէմ:

Կը կարծի թէ սուլթանը ինքն ալ իմացած է այս դէպքը:

* *

Կառավարութիւնը Օրմաննեանի կրկնակի խնդրանքներուն առջև՝ վերջապէս կը զեջանի կարգադրելու Սիսի կաթողիկոսութեան խնդիրը, որ Խղմբըլեանի օրէն առկան մատած էր: Բայց սուլթանի ճարպիկ քաղաքականութիւնը այսպիսի լուծում մը տալ կ'ուզէ այս խնդիրն, որ արդէն եղած բարդութիւններուն վրայ նոր բարդութիւններ աւելցնելով ազգային վարչութիւնը կը ձգէ շատ գժւարին կացութեան մը մէջ: Կառավարական այն իրադէն, որ տրամած է այդ առթիւ, թէ կը գանձեանը կաթողիկոսութեանէ կը հրաժարեցնէ, բայց միւս կողմէն չեղաւալ կը նկատէ Ալեքսանդրանի ընտրու-

թիւնը, նոր ընտրութիւն կը հրամայէ և միանգամայն կը պահանջէ, որ ասկէ ետք Սիսի կաթողիկոսը անմիջաբար յարաբերութիւններ ունենայ Դուան հետ և ոչ թէ Պոլսի Պատրիարքանի միջոցով: Այս ոչ այնչափ նոր պահանջէն յայտնապէս կ'երեւայ, որ օսմանան կառավարութիւնը կ'ուզէ Սիսի կաթողիկոսութեան տալ անկախ, ազատ գիրք մը և բարձրացնել ան իմաստ էջմիածնի կաթողիկոսութեան և Պոլսի Պատրիարքութեան: Էջմիածնը առիթ մը եղած է ուսւ կառավարութեան համար միջամտելու օսմաննեան հայոց գործերուն, և Էջմիածնի կաթողիկոսի գերագահութիւնը մինչև հրմա իբր գիւտնագիտական առաւելութիւնը մը նկատած է ուսւալիան ազգեցութիւնը պահպաննելու, ինչպէս պարսկահպւտակ նոյնպէս և օսմանան հայերուն վրայ:

Կառավարութեան բռնած այս ուղղութիւնը մեջի իրաւունք կուտայ կասկածելու, որ Բ. Դուռը ապագային թող պիտի չտայ, որ օսմաննեան հայերը մասնակցին էջմիածնի կաթողիկոսի ընտրութեան, պիտի չուզէ, որ Տաճկաստանի մէջ ապրոյ հսյերը ենթակալ ըլլան անոր բարյական ազգեցութեանը: բան մը՝ որ իրեն համար շատ մեծ կարեորութիւն ունի: Երբ անդամ մը Սիսը Պոլսի Պատրիարքարանէ անջատ անկախ գլուխ մը ըլլայ, սուլթանի քաղաքականութիւնը առիթ ըլլայ, միջմիածնի հետ ունեցած բարույական և նիւթական կապերը, առարկելով. ու կաթողիկոս կ'ուզէր, ահաւասիկ ձեզի Սիսը, անոր գիմեցէր. Էջմիածնին պէտք չունիք: Էջմիածնին պէտք չունիք իրաւունքը: Էնցուշտ ուսւական կառավարութիւնը չի պիտի ուզէ շուտով մերկանալ իր իրաւունքներէն, բայց չենք կրնար հիմակւընէ գուշակել, թէ ինչ միջոցներու պիտի գիմէ և թէ որքան առաջ պիտի կրնայ երթալ իր իրաւունքներու պաշտպանութեանը մէջ:

Թէ պատրիարքին տած կամ տալիք պատասխանը չի գիտցիր, բայց կրնանք գուշակել, թէ երբ պատրիարքը տեղի տայ այս պահանջին առջև, ապագային պիտի ծագին այնպիսի բարդ խնդիրներ, որոնց մէջէն պատրիարքն ալ, ազգն ալ չի պիտի կրնան գուրս ել լալ: Նոյն իսկ այսօրւինէ կառավարութիւնը կըսկի գործադրել պահանջաները: թող չի տար, որ Պատրիարքարանը առաջնորդական տեղապահներ խրէէ Սիսի թեմերը, առարկելով թէ Պոլսի պատրիարքի իրաւութեանէն վեր է ագ, և այդ կողմերը Սիսի կաթողիկոսը միայն իրաւունք ունի հովելոր:

Միւս կողմէն Սիսը Պոլսի Պատրիարքարանէն անկախ հոչակելով, Բ. Դուռը կը ձգտի զոկելու Կիլիկիոյ հայերը, — որոնք մշտական գլխացաւ մըն են իրեն համար — Պատրիարքարանի քաղաքական հովանաւորութեանէն և ընդհանրապէս Պոլսի շրջանակներու ազգեցութիւնը: Սիս նստող կաթողիկոս մը—ընտրութեան ոչ երկնքին և ոչ ալ աշխարհին ծանօթ խեղճուկրակ եպիսկոպոսներէ—իր հանակեացի լուսւեամբ ու համակերպութեամբ ըլլա պիտի ընդգզի երբեք—այնպէս կը կարծեն—տիրող կարգերու դէմ, և եթէ: փորձէ իսկ գիրքին պիտի ըլլայ

անոր ձայնը խեղդել Սիսի աւերակներուն մէջ, Մերսինի հիւպատոսներուն ականջը գեռ չհասած:

Թիւքքերուն այդ քաղաքագիտական հնարները նորութիւն չեն մեզ համար. բիրտ ուժի հետ փոխնիփոխ քիւզանդական նենգութիւնները չմոռնալ, քրիստոնեայ հպատակներու մէջ կրօնական երկպառակութիւններ սերմաննել՝ հին խաղեր են: Գուցե կը յուսան թէ Սիսի և Էջմիածնի հակամոռութեան, Սիսի և Պոլսի միջև հակառակութեան խնդիրները կրօնական գոյն մըն ալ ստանալով, մեր ուշը դարձնեն մեր կենսական Դատէն: Բայց անգրոնիզմ են բոլոր այդ ջանքերը: Գաղանձեանի կամ այս ու այն կաթողիկոսի և եպիսկոպոսի խընդիրներով հետաքրքրութեու ոչ փափաք և ոչ ալ ժամանակ ունինք հիմա:

Հայ ազգը այնչափ բան քաշեց կրօնական նախկին կոխներէն, որ կամէութիւն մը իսկ չունի նոյն յիմարութիւնները կրկնելու գրեթէ կէս-դարու մը փորձէն ետքը, ան ալ ազգի այս ճգնաժամին:

Մեր վարէց շրջանակները՝ աշխարհական թէ եկեղեցական, թող խելամուտ ըլլան հայ ժողովուրդին տրամադրութեանը, անոր կմսական շահերուն, և չըստանձնեն այնպիսի պատասխանատութիւն մը, որուն համարատութիւնը պատմութենէն զատ, արդի սերունդը պիտի պահանջէ: Ամենէն առաջ:

ՆԱՄԱԿ ՎԱՆԻՑ

20/1 մայիս.

Վանի նախորդ կուսակալը, որ բաւական մեզմ և խաղաղասէր մարդ էր, պաշտօնանկ եղած է. փոխանորդ կարգւեցաւ զինորական Ֆէրիք Շէմզի փաշա (Բաղէշի կոտորածին հեղինակը):

Խստութիւններ սկսած են քաղաքին մէջ: Այգեստանը պաշարման վիճակի ենթարկւած է. 60-ի չափ զինորական վրաններ և կայաններ հաստատւած են Այգեստանի շուրջը մուտքն ու ելքը արգիլու համար:

Անգլիական հիւպատոսը, որ շաբաթ մը առաջ Պարսկաստան գացած էր, Մըսթը Ալէնի հետ նամակ մը գրելով տեղիս կուսակալի փոխանորդին, յայտնած է թէ հայերը մտադիր են յեղափոխական շարժումներ սկսիլ և խորհուրդ տուած է խիստ միջոցներ ձեռք առնել այդ ծրագիրներն իդերն հանելու համար: Այդ երկու խայտառակ լրտեսները իրենց դարձին՝ յայտնեցին նոյնպէս՝ թէ Վանի հայերն ալ խթառամներ առաջ պիտի բերեն: Ֆէրիք փաշան սաստկապէս զայրացած՝ մեր ԵԶ առաջնորդը կանչել տուաւ իր քով և խստիւ պահանջեց բացատրութիւններ տալ այդ մասին:

Յունական պարտութիւնները ճիշտ է որ երես տւին թիւքքին, բայց ընդհանուր կացութիւնն ալ տագնապալի է. մէկ կողմէն տնտեսական քայլայում. ոչ հաց կայ, ոչ գրամ, քիչ ատենէն քաղաքը գտնուղ զօրքին հացն ալ կըսպառի: Բայց ամենէն աւելի մտատանջութիւն սկսած է պատճառել անոնց երկրին մէջ տեղի ունեցրդ այլ և այլ շարժումները: Իրենց բարեկամ քիւքին իսկ տեղ տեղ թշնամական դիրք սկսած են բռնել: Բաղէշի կողմերու Մօտկանցի քիւքերը ապստամ-

բած են և բաւական կորուստ պատճառամ են կառավարութեան: Այստեղէն երկու անդամ է, որ զօրք կը նրկի անոնց վըար:

27/8 մայիս.

Մօտկանցիներու կախը կը շարունակի: Երեք անգամ ետ մղած են կառավարութեան զօրքը: Թիւքքերը զգալի կորուստներ ունեցած են: Ըատ տեղերէ զօրք սկսան քաշել գէպի Մօտկան:

Ն Ա Մ Ա Կ

Պ Ա Ր Ո Ւ Ի Կ - Տ Ա Հ Կ Ա Կ Ո Ն Ս Ա Հ Ո Ւ Ի Խ Ի Ց

6 յուլիս 97

Գարունը անցաւ. բնութիւնը իր շրջանը կանոնաւոր կերպով շարունակում է. մայիսին կը հետեւի յունիսը վանի ու Վասպուրականի չարագուշակ ամիսը՝ 96-ի յունիս 3-ից սկսաւ եսամոլ Եւրոպայի աչքի առաջ, վանայ սրամարակը: Մօտիկ՝ անցեալի սոսկալի կոտորածները, բարբարոսութիւնները, սովոր, քոլերան ոչ մի կենդանութեան նշոյլ չեն թողել վասպուրականցի հայի վրայ: Այս տարի օրեցօր սպասաւում է կրկին սրածութիւն դժեավուրների:

Վանի ամերիկացի բողոքական միսիոնարները Ամերիկայից փախադրած 2000 սոկով եղներ առին, գլխաւորապէս Պարսկաստանից, և բաժանեցին Վասպուրականի հայ գիւղացիներին, որպէսզի հայ գիւղացին նորից սկսէ վարել իր արօրն ու գութանը, մշակել գաշտն ու արտօրայքը ցանել . . . բայց չհնձել: Երբ հարցրինք միսիոնարներին, թէ լաւ չէ՞ր լինի, որ ծախսած գումարի մէկ մասը զէնքեր դնելու յատկացւենին, որպէսզի հայ գիւղացին ձեռքում զէնք ունենալավ, կարողանար թէ ինչն իրեն և թէ իր գոյքը պաշտպաներ մինչդեռ հիմա, առաջին յարձակումին՝ քիւքերի սեփականութիւնը պիտի դառնան երկրագործական բոլոր այդ պիտոյքները և հայը գարձեալ մերկ ու անօթի պիտի մնայ: — պատասխանեցին քրիստոնէարար. «Այս փողերը մեզ ուղարկած են եղներ գնելու և ոչ թէ արեան գործիքներ»: Ահա լուսաւորւած ամերիկացու հայեացքը:

Մայիսի կէսին Վանի անզիւական հիւպատոսը եկաւ այս կողմերը մի ամսի չափ մնալուց յետոյ վերադարձաւ Լուսում ենք, որ այդ հիւպատոսը եկել էր լրտեսներու տաճիկ կառավարութեան կողմից, շատ հաւանական էլ է թուում այս լուրը, որովհետեւ նրա Վան գառնալուց յետոյ, սահմանագլխի զօրքը աւելացրին համբարի գընդերով ևս:

Վանը ճգնաժամի մէջ է. քաղաքում և Այգեստանում եղած հայերը շրջապատած են սուլթանի շուն զինորներով: Քաղաքին մօտիկ լեռնուտ մի քանի գիւքեր բռնել է կառավարութիւնը թնդանօթներով և զօրքով: Գայմագամանիստ Սարայ գիւղաքաղաքը, որ սահմանագլխի է, լցւած է զօրքով և թնդանօթներով: Աղբակը, Բաշկալեն և Բարթուղմիւսի վանքը նոյնպէս Անկարագրելի է ոչքէդայիլ «Ների թողած սարսա-

փր քիւրդերի և տաճիկ կառավարութեան վրայ: Գիշերը գրեթե անքուն են անցկացնում մի դղրդոց, մի շըուկ լսելիս՝ հարայ հրոց է ընկնում քիւրդերի մէջ: „Գաշախէ վլան հաղըն“ (հայ ֆէդայիները եղան):

Մարզեցոց ցեղապետ Շարաֆ բէյին, որ Աղքա- կի աւերողն է, այս օրեր Վան կանչեցին. բայց անպիտանը առաջուց պատրաստել էր մի հար Վանից պլծնելու. „Երբ որ Վանում կ'ուշանամ, — այդ- դուրս պլծնելու. „Երբ որ Վանում կ'ուշանամ, — այդ- պէս էր պատրիրած, — շըուտ մի խաբար բերէք թէ ո՞ֆէ- դայիները“ սահմանից ներս անցան: Այդպէս էլ ե- դայիները սահմանից ներս անցան: Այդպէս էլ ե- դայիները սահմանից ներս անցան: Այդպէս էլ ե- դայիները սահմանից ներս անցան:

Այս քանի օր է, որ սահմանագլխի շեկակ կոչւած քրդերը խառնակութիւններ են անում Խոյ և Սալ- մաստ գաւառներում. մօտ 8-10 պարսիկ սպանւած է: Մի հաւանական լուր է պտտում, իբր թէ տաճիկ աւալի մէյին, պատրիրելով, որ չթողնեն մի հատ ո՞ֆէդայի: ողջ պրծնի:

Աերջապէս այդ բոլոր հանդերը և նենգութիւնները համար են պատրաստում, բայց մնկը հաւատա- ցած ենք, որ թշւառի Աստածը միշտ զօրեղ է լինում, իրաւունքը չի կորչի, կը կորչին միայն անիրաւները. թող ամաչէ հացկատակ և շահմանդիր եւրոպան, իրբ սուլթանի մատների կծիկը իսկ հայ ֆէդային մնում է միայն և միայն անողողդդդ երթալ առաջ:

Դե՛մ առաջ ո՞ֆէդայի, առաջ, թող տեսնեն և աւելի համոցւեն թոյլ մուսուլմանները, թէ հայ ֆէ- դայիները մեռնել գիտեն իրենց հայրենիքի համար, մեռնել ապրելու համար: Առաջ ո՞ֆէդայի: Քրդերէն աւածը քեզ համար է ասած, „Խորտիան սինօր Թիւնինա“ (կտրիժին սահման չկայ) . . . Քու սարսափդ մինչեւ անդամ առածներ է ստեղծել քրդերի մէջ: „Ո՞րդէ ֆէդայեան տէ գոյմանջան դը բենը“ (ֆէդայիների գնդակը քիւրդին ետեկց գնալով՝ կը գտնէ և կը- պանենէ):

Դե՛մ առաջ ֆէդայի:

* *

Տաճկաստանին սահմանակից Ուրմոյ 5-6 հազար տուն ասորիները այս օրեր օրթոդքսութեան թակարդն ընկան և խաբւած ուսացան:

Սրդէն Ուրմոյում այժմ կայ մի ուսւ քահանայ: Ասում են, թէ Մար-Ծիմոնն էլ Շօլամերիկի այդ ա- սիւծը, իր կորիւններով պէտք է ուսւ լինի . . .

Պարսիկները իրարանցման մէջ են: Մար-Ծիմոնի այդ դիսաւորութիւնը շատ վատ տպաւորութիւն է թողնում բոլորի վրայ:

ԹԻՒՐՖԻՌ ՑԱԽԻՐ ՁԵ

Եւզուկոյ անսպասելի ու պարաբուսկան կատարածն առջիւ, թիւք կառավարութիւնը՝ եթէ կամակ է կառավարութիւն զսել-ա- սաշին անվան ըլլամ դուսի լրացքերուն մըջում, փողով՝ թիւք- ուսկու կը յայտարարէն, թէ սովորանը սասակի զամաւած-թոցնելու շափ-ապ վայրենի արաբըն, իրամայի է, որ շուտ մը վերջ տրի խառնակութեան եւ յանցաւորները օրէնք իստութիւնում:

ապաժիւն: Եւրոպայի շանկրծուքի սպասող աներեն թերթերը գործութեան մասին անշնուրու խոշոշումը չէք, որ կը շահազգութեան պարագաների միջինք է անշատ վարդերը, որ իր աստվածաեստական տակա- տին վրայէն, թոյլ կուտար իրեն, երկանակի սեղչութեան մը, մինչեւ իսկ կեավուրները շարդող միւսիւլմանները պատճելու համամա արձակելու Աստված Բ. Դրան տարեգործութիւններուն մէջ, սուլթանը ար- դարապատկեան նորածնութիւնը մտցուցա հղաւ, իբրեւ արտա- կարու երեւյթ մը Թիւքբեր համար:

Աերջապէս, „ուրդու կկելու իւ մժողուկ քամելլու“ սկզբունքով եւ մահամա Եւրոպայի աշբն բան մը ըրած ըլլալու համար, քանի մը թիւքեր կատապարտւեցան, եթու ներինակ այդ քամելլապական կո- տրուծին: Թօրաթի թիւքը մարդասպան գործ իմանալու, որ յան- ցաւորները մահամա պիտի գատապարտէն, եթու ու վենդու շալ- կած կը վագէ կառավարչին պալատու մահապարտներուն մամի- չական ազատումը կը պահանջէ: յանոյ այդ ցոյցը ընդուները „սէօզ պիր-Ալա պիր“ սուլթան ու սուլթանի սուլթանի մը կը զար- նեն (թ. Դուռը աշխատնագալ ներկել), որ իր սեղմ ու երկասյայի լիզուով հակա պատարութիւնը մը թիւքը կառավարութիւնը է պահանջէ: Սկզբ յանուանի մուտքին մէջ գործ ու կը հասկնէ շատ սրաման կերպով, որ կամադանը Թօրաթի մէջ չէ, հասկա ծըլովի վրայ մնիլլու է: Ասա այդ հեռազիրը . . . նոչու Թօրաթի սպանութիւնը պատճիւն եւ ու Սվագի, Կիրիշին եւ ուրիշ տեղերունը: Կամ կոտրածները օրինաւոր էին կամ ոչ, եթէ ոչ պէտք է պատիմի սկզի այս քառականի մուտքանութիւնուն: Եւ ամսանմէն պարագաները գործեցան:

Շատ կորուկ, ու շատ արդար տրամաբանութիւն նէ: եւ այս հատւածիկը, Թիւքբեր վայրենային բնագլներուն մէջ, մտքի պա- տահական գեղեցիկ ցայտը մը կը ներկայացնէ: Բայց դժբախտաբար բատակութիւնները ընդամանը ուրծութիւնները գործեցան:

Եւըլոյ համեցա այդ լակնական ստոիրու ոգին. ինչ, որ մնա չը սպասեր իր անամսամիտ ժողովութիւն այլքան յանդգնութիւն. մանաւանդ անոն մուռնու ու քար բնագլներուն քով այլքան խոր- հնլու կարողութիւն եթու չէր յուսաւ: Ի՞չ եղաւ հետեւամը: Սուլ- թամս ըլլանեց, թէ Միւսիւման մը կեամուրները սպաննա ըլլարուն, մանաւան կատապարտներ, աններներէ էշութիւնը մը պիտի ուլլար երեն համար. ուստի լուց: Զէ՞ որ . ա ս տ ւ ա ծ ա յ ի ն լու ու թ ե ա ն մէջ շատ խորհուրդներ կարող են ծածուկ մասլ . . .

Մնենք կը զովենք մահմատական ամբոխ այդ գիտակց ընթացքը. բայց փափաքնի էր, որ այդ խամամելու ոմիքը գործիլէ առաջ ալ տրամաբանի ապացոյցը տար: Թօրաթի տածիկները, քանի որ իրենց աշքն առջեն ունէին արիւնլայ չայտաստանը ու անոր տար- տաք խոցերը, կարող էին ոյն տրամաբանութիւնը անցնել: „այդ կոտրածները մարգաքն էնն, թէ հակամարդկային, իրենց կառա- վարութիւնը սրիկայական քաղաքականութեան մը կը հետեւէր, թէ ազնի . . .“: Բայց ինչպէս կերպել, Թիւքբերը քիչ շատ կը տրամա- բաննեն . . . մարկային գացումն է միայն որ կը պակսի իրեն:

Եթէ կեավուրնի խելքը վերջէն կուզայ, ափսն ս, թիւքին խելքը բնաւ չի պար:

Եեղափոխութիւնը Թօրաթի դէպքը իր պատժական օրակարգին մէջ ինչպէս կ'արձանագործէ:

* *

Թնդանօթի արձագանքներէն ետքը, լացի ու թշւառութիւնան ծշւու- տուն է որ կը համար թեսաւային: Յունաստան Թիւքբերի ու ամ- րող Եւրոպայի կրամաստութեան ուժին տակ ծզմւակ կուզում, որ իր ասում է ասում կը անդին արիւնլայ չայտաստանը ու անոր տար- տաք խոցերը, կարող էին ոյն տրամաբանութիւնը անցնել: „այդ կոտրածները մարգաքն էնն, թէ հակամարդկային, իրենց կառա- վարութիւնը սրիկայական քաղաքականութեան մը պիտի ուլլար երեն համար. ուստի լուց: Զէ՞ որ . ա ս տ ւ ա ծ ա յ ի ն լու ու թ ե ա ն մէջ շատ խորհուրդներ կարող են ծածուկ մասլ . . .

Թիւքբեր սրտամկ կը մնա դիմասագէտներու չուտեւ անուն է թիւքբերը: Բանակցութիւնները կը շարունակ կամական անուն է թիւքբերը: Եւ անուն անուն է թիւքբերը: Թիւքբեր սրտամկ կ'արձանագործէ: Թիւքբեր սրտամկ կ'արձանագործէ:

Յունաստանի համար զինադաշտի ծագումը մանաքեր է. նոյն պահ առ Թիւրքից համար. բայց թրքական ամսամատեալը ու թվական միտքը, առաջին գորտին չափ փշուած, Աթէնք, Աթէնք, կ'ազդակէ: Օսմանիան անուզա պաշխազութեալը Ալորօւի շուշին տակ կուզեն ցամեցնել իրենց քրտնեցը:

Ցարը երկու մասքար բնակագիր նամակ որկեց խալիֆային-խիստ պարեցակամ՝ լեզուու, կըսեն,--որպէսաք Թեսաւիան պարագ: բայց առվելանը այս մասկու կեսավուրբն գրաներուն պատասխանեց, թէ Թեսաւիայէն հետագումը, կարող է երկրը խոտվութեամ մատնել որու հետեւանքի մասին-քրիստոնեաներու զնդհանուրը չարք որ կ'ակնարկէ--ամէն պատասխանաւութենէ: հեռու կը պահէ ընքարիք: Թիւրքերու Թեսաւիայէն հետանալու պահոն, եթէ Պոլսի մէջ խովութիւն պայթի, տէրութեանց զաւածան նաւերը 5000 զինուր պիտի հանեն ցամաք:

Ա Անշուշու սուլթանի այդ վանքը յամառութիւնը ու լրտութիւնը իր արքարագիր կողմերը ունիք: Սալզաքի, որուն խօսանենքէն տասնէն տասնիրեսը սուլթանը ինու, իր նոր լեզուային մարզանին մէջ կը մեղադիրէր սուլթանը, որ կ'ուշացնէր խալազութիւնը եւ կը չափաէր պետութեանց ժիգերը: Եւ կ'աւելացնէր պ. տրու, թէ քանի ներկայ վիճակը 1878-ի կացութիւն մօտիկնայ, այնքան կարելի է շուտ եւ զուացուցի լուսում:

Խոզպէս կ'ենա, Սալզաքին սպատական կամ քանական քաղաքականութեան կը հետեւի, ուր ժամանակը ամէն քան պիտի հաստինցէ, ծամէ: ու պանրաստէ, եւ դիւնանազիտութիւնը այն ատեն առանց այլաւայլիք իր թաթը միտք նետէ բարյալէս ու նիւթապէս ազքենած կրկին վրայ: Անկէ նորք, կ'ըսէք, օր մոն առ Թիւրքից անդամանատումը առանց ցնցումի կարող է կատարիք: Բայց Սալզաքին խելութիւնէ կը հասկանայ արդեօք, թէ դիւնազիտական խղծի մկունութիւնը հաշու չէ ազգերու թշլառութեամ չիտ, կարեի չէ չէ քաղաքական կամաչ սեղանենքրու շուրջը, ըհե մըն առ մարդկուն խորհիւ . . .

* *

Սուլթանը նըրգինը ժողովրեան վրէնին զնութեան նշաւակ հըռ-չակերով միշտ փափուցն կուտայ: Երեսն առ մեղանածուկի պէս լրտուն պղտորութեամ մը մէջ կը չափանց հետկորուտ զլանք Եւրոպայի խաղաղութեամ պահանենքը սուլթանի խալիֆը սիրով կը կլեն միտքած մանշուկի մը գլումներու տալով մնոր:

Եւրոպական համերաշնութեանը վարդապոյն չէ: Եւ բանակցութիւնները հակառակ հակասու ու ծանծմած լրտերուն, չնա քակեր: Բայց սեւէ չէ, թէ Թիւրքը Թաւիշի վրայ կը մրափէ . . . Մարդկէ վաթուն օրւան մէջ աշխարհի շրջանը կ'ընեն, իսկ զրժական դեսպանականը մոփանէնէ պահանին չորս պատերէն անդին չափանան: Եւ գնի կրուն, թէ ելեգարականութեան կարու մէջ կ'անպէս: Դուցէ պետութիւններու առ նապատակը սպանակվ որսալու մէթուող ընդունած են:

Երդիոր դիթական խառ մը չը սարքիր . . . թրքական փաթութիւն բոլորը:

Ողջ մասուղը կը տեսնէ:

* *

Սանսազը շ. սիէֆի շուրբն տակ խալիֆան զետ շատ քանիք կը խոստանայ ցնել: Խուժամինին խալուսիկ յուզումը լենի պառու տառ աներ է: Ներիսովը կրու անգամ է, կը նախատի զինուրէ մը և սպասէ մը, իսր թէ ուսուի Թեսաւիան իլլու կուզէ երեք: Դուռը ազգային ժարունիք կը նկատէ թշամնանինքն, նելիութիւն առ կըսէ փափուէ են: Խու Յնքը ախրանչակ դեսպանը քմիծիառով մը կը պատասխանէ Դրամ: „Զարքէք, բայց Թաթիկառաւք . . .”

* *

Օրւան կարեւոր ներկրութիւնն է Գերմանիայ կայսեր ձակի աշքին արկածը Ակէնչըլը յափունականին անջն նախասանմանուած զօս-սարչեկ մնչ է: Ցորք սատանին պէս ամէն բուլ պատրաստ է ըսեւու. ո՞րիքի վրայ ման կրուսմա՞ւ: Նորերս երբ նաւու նորդիկին ըրիսուն մէջ հիւսիսային տարեկան զրօսարշաւը կ'ընեք, դիվական կայսեն շառնիք մօթ կ'իմաս ու ծախ պառուը կը ժաթէցնէ... մարտինին մէկ ու գ ա ս ի նախառներիք:

Այլ ամժամանաւ փորձանը համանական է բայցէք հատընտիր ինկալութիւններուն վնա միաէնի հոյսկակա տախն առ պիտի աւելցնէ: Ես ատեն, տեղն է սուս երկանէններու մէջ միաէնները թագաւոր. Ամիս մը տառ առ թէ մասց կատաղի ալեկանութեամ մը ատեն՞ւ: Ե՞նա առատակ ըլլար . . .

Այլ աղէտին մէջ շատեր ըստեամ վրէնին իրուրդ մը կ'ականէ կ'ականէ ու ուղեցնէ: Երդիոր մեր բարք մասնին իրենց անէծքի բաժին ունիքն այդ արքար փորձանքին մէջ արքնօք իրենց անմիջի թաք. սրութիւնն իսունին անդիտականար տիեզերական մեծ խորտուք վրուվիթէն աշքը քէօնայ հառչկուր:

Դուք առ սայա, մարդկանին միրուն նախապաշտում մը երրորդ

եւ աւելի տաւոր փորձանքի մը կ'սպասէ այդ մարդկային ազգի հայէսին դէմ: Կամէքի մը պէտքը չէսայ: Բնութիւնը իր վրայ առած արդէն այդ մած աստանականին զատակնիքը:

“Հնողաց գանողաց”:

ՆԻՒՐԱՏԻՌԻ ՈՒԹԻՒՆ

ԱԼԱՎԱ քղ-ի Կեդր. Կօմիտէն ստացած է.

Արծիւ իւ. 10 դհ, Զրէկէ և 40 դհ, Շղթայ. 10 դհ, և Մ. 10 դհ, Կամք 10 դհ, Աէր 10 դհ.

Մակաթերսոն քաղաքէն՝ Ղանաշի Աղուէսի ձեռքով 50 ռութէ:

ԱՐԵ Կեդր. Կօմիտէն ստացած է.

1897 ապրիլին.—Թուրանի „Սշրաֆի“ խմբի միջոցով Քարքի. քաղաքէնց Յ. Ս-ի ձեռքով Հանգանակաւած 1000 դուան:

1897 մայիսին.—Թուրան քաղաքէն նւէքր զինակից (փոխադրած Գագիկի և Ֆիլիպի միջոցով) 5000 դու:

1897 փետր.—Սավալան քղ. Հայերից Հանգանակաւած՝ Գ. Ը. 100 դու, Ս. Ե. 100 դու, Ա. Գ. 10 դու, Սադայ Մարգարեան 100 դու, Արգուման 60 դու, Յարո 50 դու, Օր. Սաթինիկ 60 դու, Աշխէն Տէր Մանուկէլեան 50 դու, Զանեանց 40 դու, Թունեանց 30 դու, Մ. 35 դու, Պ Պետրոսեանց 25 դու, Մ Պետրոսեանց 25 դու, Մ Յարութիւնեանց 25 դու, Կ. Տէր-Յակովեանց 25 դու, Ս. Խանական 20 դու, Մ. Գրիգորեանց 20 դու, Թ. Մ. Մացականեանց 10 դու, Ե. Տէր-Գաբրիէլեանց 20 դու, Մ. Աղյեանց 25 դու, Գ. Եղիազարեանց 10 դու, Ա. Սէր-Յովհաննէսեանց 20 դու, Դ. Տէր-Յակովեանց 15 դու: (Համագումար 900 դուան):

ՆԱԽԱՏԱԽԱԿԱՑԻ Կօմիտէն ստացած է.

Շիթիմ 15 ռութէ, Զորս մարդ 2 ու 90 կոպէկ:

ՈԿԵՐԱՆՑ քղ-ի Կօմիտէն ստացած է.

Վրէծ իւ. 2 մէճիտ, Թուրմակ իւ. 2 մէճիտ, Որսուում իւ. 1 մէճիտ, Քամելիա 2 1/2 մէճիտ, Անդրանիկ 1 1/2 մէճիտ:

Տեղի անձկութեան պատճառով, յաջորդ թէ իւն մէջ միայն կարելի պիտի ըլլայ հրատարակել նորասուաթեան ցուցականին կազմակերպութեան, Տասկար գրդի և Պայտական կազմակերպութեան, Կամաց անձինական, Վատանական կ'ականի եւ Ռուշու քի Կօմիտէնի լուսաւ:

ՅԱՅՍԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Կը հրաւիրենք հակառակութիւնը զ գ ու շ ա ն ա լ եւ ի ո պ ա ռ չ վ ս տ ա հ ի Ա Ս Ս Ս Ո Ւ Ի Ռ Ք Ա Ն Լ Ե Ա Ն (կերծ անուն նը Արամ Արամանան, Ա. Պ. Մալքաս) անուն անմերկեան հապատակ պարտնի մը, որ չարաչար գործածնելով Պրոլիտիէս-սի (Ամբրիկա) գաշնակցական կօմիտէն մէջ իր քարտուղարութեան, Տասկար գրդի և ատենադպաղի գզուցուք եւ կօմիտէն կնիքը գողնալով, կերծ վկայականներ լինած է:

Ստուցմէն մէկն իր բաւն անունը կը կրէ—Սաստուր Քանական, միւսները չի գիտուի ինչ անուններուն:

Սյդ ինաչափով Ամերիկայէն արդէն փախած է եւ մեկ-

կ'ականի անցական անուններուն կ'ամ կ'ամագութեան առաջին առթիւ, որդ անունը ու ուղարկութեան կամ ի՞նչ լինելը պիտույք:

Խամբակութեան գիմել Հետեւեալ հասցէով՝

Rédaction du Droschak, Genève (Suisse)